

ԳՐԱԿԱՆ

ԸՄ ՊԻԱՆԻ ԵՍ ԻՆՉՊԵ՞Ս ՍԻՐՏՍ ՅԱՆՉՆԵՄ ՕՏԱՐ ՀՈՂԻՆ

Պիանի, իմ չքնաղ Պիանի, զիշերուտն լոռեթեան մէջ խոր, ինձ՝ այցի ևս եկեր զուն նորէն, ու զէմքըզ այնպէս լուսաւոր, ու ձայնըզ այնպէս կարկաչիւն, ձայնըզ մերթ մայրական զերդ օրօր, մերթ կարծես աղբիւրի մրրմբն ջիւն:

Պիանի, իմ չքնաղ Պիանի, կուգաս զուն հաղար պատկերով, մերթ կապոյն—կապոյն—կապոյն, կախարդ ծովու զէմքով, մերթ հեռուն, երկնքի մէջ միաբաւուղ Սիփանի փառահեղ հասակով. մերթ Վարադէն ծաղող, ամպերու պատմուանը ուսին առած՝ չքնաղազեզ արեւու չքեզութեամբ, մերթ նայերի թագուհի Շովուն ծոցին մէջ լողացող աստղերու հոյլով :

Պիանի, իմ չքնաղ Պիանի, եբբ առաջին անգամ՝ արեւու չողերուն հետ ևս աշխարհ իջայ, թափառեցայ զարերով, անթիւ հաղարամեակներով՝ աշխարհի ամեն կողմեր, մինչեւ որ, օր մը հասայ քեզի ու հիացած կեցայ քու զեղեցկութեան զիմաց ու լացի հիացմունքն, եւ արցունքս ցող եղաւ ու մարդարժաներով օծեց քու ծաղիկները. ու արցունքս անձրեւ եղաւ եւ իջաւ քու այդիներուեղ : Անկէ ի վեր, ևս հաղար անդամ ու հաղար ձեւով վիճակ փոխեցի քու ծոցիդ մէջ, եղայ ծաղիկ ու թիթեռ, եղայ պառուղ ու հասկ, եղայ թոյր ու րոյր, ու րոլոր ձեւերու մէջ ևս սիրեցի քու հողն ու ջուրը, քու օդն ու տրեւը, քու ծովն ու երկինքը, քու աղբիւրներն ու զեսերը, քու լեռներն ու կանանչ—կանանչ հովիտները :

Գիտե՞՞ս Պիանի, ևս Աւրարտացիներու հետ քու փառքդ կերտեցի . ևս ժայռերուն մրայ քու պատմութիւնը դրոշմեցի, ևս Մենուասին հետ յցացայ քու հոչակաւոր Զրանցքին ծրագիրը . Տիգրիսի ջուրերուն հետ ևս քու փառքն ու զեղեցկութեան հմայքը մինչեւ Բարելոն ու Սումերիս տարիւ . ու քու կարօտէդ ամպ եղայ ևս հոն-ու հովի թեւերուն վրայ հստած, ևկայ քու կապոյն—կապոյն ծովուն վրայ օրօրուեցայ պահ մը եւ անձրեւին հետ իջայ քու ծոցդ կարօտս առնելու :

Ցեսոյ՝ ևս Տիգրան Մեծի զալարափողերով քու ամենպերական փառքը հոչակեցի աշխարհն . ևս իր թաղին ամենէն չողչողուն զոհարը զարձայ : Հրոսոմը նախանձէն ամպուեցաւ, Պարսկաստանը սուլդի քողով ծածկուեցաւ : Բայց ժամանակի անփոր պատեցաւ անմիերջ : Ես մերթ արցունք զարձայ քու բախտիդ համար ու մերթ պայծառ—պայծառ ժպիս արեւի չողերու :

Եւ օր մըն ալ՝ ահաւոր փոթորիկ մը սոսկեց զիս քու ծոցէդ ու նետոց իրաքի հեռաւոր անսպատներուն : Տիգրիսի ալիքները քու պատկերը բերին իմ սուաջին պատանութեան ու ևս կարօտս յանձնեցի իր ջրերուն .—

«Ախտըս նման ի էն փրլած տըներ,

«կոորեր գերաններ, խախտեր ին սրներ,

«բոյն պիտի զընին մէջ մայրի հաւքեր,

«էրթամ ձի թալիմ էն էրման զետեր,

«էղնիմ ըլկներաց ձագերաց բնկեր,

«ա՛յս, Պիանի, Պիանի, Պիանի տնաւեր» :

Ու հիմա քու կարօտի կրակէն կիզուած սա սիրտը չուսով, չուսով պիտի զաղբի տրոփելէ . բոէ Պիանի, ևս օտար հողին ի՞նչպէս յանձնեմ զայն :